

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԵՐԵՆԱԳԵՏՆԵՐ

ԺԱ - ԺԳ ԴԱՐ

•

ԺԼ-ԺԳ գարերուն շարք մը գիրքեր, ճառեր, եւ վկայարանութիւններ թարգմանուած են հայերէնի: Այդ թարգմանութիւնները կը պարտինք ընդհանրապէս զորդ մը զործիչներու աշխատակցութեան, որոնցմէ մին օտարազգի, ասորի կամ յոյն, հայերէնագէտ մըն է, որ կը կատարէ առաջին վերածումը, իսկ երկրորդը հայ մըն է, որ կատարուած շաղփաղի թարգմանութեան նի կանոններուն համաձայն:

Այդ կարդի օտար հայերէնագէտներէն շատերուն անունները հասած են մեղի: Այսաեղ կը ներկայացնենք անոնց կարեւորներէն տասնեակ մը, հանդերձ իրենց աշխատութիւններով, դասաւորուած ըստ ժամանակադրութեան:

Ա. — Կիբակոս յոյն Խոնոր. — 1076ին թարգմանած է Յովհ. Ասկերերանի Գործք Առաքելոցի Մեկնութիւնը, Գրիգոր Վկայասէրի յանձնարարութիւնը եւ «առասաճեռն արդասնօք»: Թարգմանութեան յդկումը կատարած է Կիբակոս Վարդապետ, հոգեւոր որդի Գր. Վկայասէրի, «եւ աշակերտ մեծ գիտնականին Գէորգար», իր փոխանորդին — Յուցակ Զեռազրաց Երուսաղէմի, Բ. Հատոր, 1953, էջ 135:

Բ. — Թէսպիստէ յոյն Խոնոր. —

1. — 1101 Թուփին թարգմանած է Ս. Յովհ. Ասկերերանի Վարքը, որուն հայերէն շարադրութիւնը կանոնաւորած է Գրիգոր Վկայասէրի ձեռնասուն աշակերտ Մատթէ-

ոս Քահանան, յանձնարարութեամբ իր ուսուցին: — Յովհէ վելան, Յիշատակարանք Զեռազրաց, Անթիւսո, էջ 285:

2. — Թարգմանած է Յովհ. Ասկերերանի աշակերտին՝ Թէոփիլոսի, Ս. Գրիգոր Լուսուորչի վրաւ գրած Ներբողւանք, Գր. Վկայասէրի յանձնարարութեամբ. — Զեռ. Ս. Բ. Թ. 89, էջ 1-165:

3. — «Յազում ծախիւք և առաստառութագասեւացք թարգմանած է Յ. Ասկերերանի զրած Յովհաննու Աւետարանին Մէկնութիւնը, Գրիգոր Վկայասէրի և անոր աշակերտին Կիբակոս Վարդապետի յանձնարարութեամբ, չ. 1106-1110 թուականներուն: Թէսպիստէն այստեղ ներկայացուած է որպէս «քարառուղար» եւ պատոյ նաւար իշխանին Առաւն կոչեցելոյ»: — Յիշա. Զեռազրաց, էջ 316-318:

Գ. — Գրիգոր (Ասորի?) Քահանայ. — 1137ին թարգմանած է Ս. Գարսամայ Վարքը, որուն շարադրութիւնը սրբազրած է Ներսէս Կրտյեցի. Զեռ, Ս. Բ. Թ. 3152, էջ 255:

Դ. — Արքահամ (Յոյն?) Ղրամատիկոս. — 1141ին թարգմանած է Յովհան Ասկերերանի Ներբողւ Ս. Գրիգոր Լուսաւորչի վրայ: Հայերէն շարադրութիւնը կանոնաւորած է Ներսէս Կրտյեցի՝ իր եղբօրը Գրիգոր Կաթողիկոսի հրամանով. — Սոփերք Դ. 1853, էջ 5-87:

Ե. — Կոստանդ յոյն Քահանայ. — 1157ին

թարգմանած է Տարագոսի և Պրոբոսի Վարքը, դոր Ներսէս Կյայցի յղկած է համաձայն հայ լեզուի կանոններուն — Յիշտ. Ձեռագրաց, Էջ 368:

Զ. — Միխայէլ ասորի Քահանայ — 1158 թին թարգմանած է Ս. Սարգիս Զօրագարի վկայաբանութիւնը, դոր յղկած եւ կանոնաւորած է Ներսէս Եպս. Կյայցի — Սոփիրք ԺԶ. 1854, Էջ 5-53:

Է. — Խահակ ասորի Քահանայ — Գրիգորիս կաթողիկոսի Հրամանաւ թարգմանած է Յակոր Սրճեցիի ձառը, «ասացեալ յաւուր մեծի խաչելութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ յաւաղակն որ Հրաւակիրեցաւ ի զրախոն»: Հայերէն շարադրութիւնը ճշգած է Ներսէս Եպիսկոպոս — Յ. Թօփձեան, Յաւակ Ձեռադրաց Արմաշի, 1962, Էջ 75-6:

Ը. — Թէսպրոս ասորի Քահանայ — 1173ին թարգմանած է Ասորական Դատաստանագիրքը, դոր Գրիգոր Տղայի Հրամանով յղկած է Ներսէս Լամբրոնացի — Հըրատ. Արսէն Վրդ. Ալոճեանց, Էջմիածին, 1917:

Թ. — Կոստանդին յայն Մհարապալիս Յերապետի —

1. — 1179ին Հռոմէլայի մէջ թարգմանած է Յովհաննու Յայտնութեան Մեկնութիւնը, դոր Անդրէաս Եպիսկոպոսին Կե-

սարիոյ, և Ներսէս Լամբրոնացի զրի առած է եւ ապա սրբագրած քերդողական արուեստով: — Յիշտ. Ձեռ. Թ. 217:

2. — Նոյն տարին թարգմանած է Խաեւ, նոյնակս յունարէնէ, Ս. Բենետիկոսոսի Վարքը, դոր ուղղած է Ներսէս Լամբրոնացի — Յիշտ. Ձեռ. Թ. 218:

Փ. — Խշոխ (= Յետու) ասորի Քահանայ եւ քիշկ: —

1. — 1246ին օգնած է Արեւելցի Վարդան Վարդապետին, երբ ան Կոստանդին Բարձրերգի կաթողիկոսի Հրամանով կը թարգմանէ Միխայէլ Ասորիի Ժամանակակարութիւնը:

2. — Օգնած է Արեւելցի Վարդան Վարդապետին, Միխայէլ Ասորիի Յաղագս Քահանայութեան երկը թարգմանելու առեն:

ԺԱ. — Շմբն ասորի Քահանայ —

1. — 1246ին Վարդան Վրդ. Արեւելցիի Հրամանով թարգմանած է Յակոր Սրճեցիի Ներրողեանը «ի Ս. Առաքեալն թալէսու եւ ի Արդար արքա Հայոց և Ասորոց» — Ձեռ. Ս. Յ. Թ. 1365, Թղ. 83-131:

2. — Վարդան Վրդ. Արեւելցիին օգնած է Հաւանարար, մինչ առ կը թարգմանէր Յակոր Սրճեցիի «Յաղագս Հին խորհրդոց և օրինակաց Տեառն մերոյ, որ ի մարդարէսըն եւ ի նահապեսոն գուշակեցաւ վերնարած զրութիւնը» — Ձեռ. Ս. Յ. Թ. 1365, Թղ. 131-157:

Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ